

ՍՈՒՐԿԱԹԵԱՆ. — Հայ Գրականութիւն. Առենկանաց ԺԹ. ոդ դար և ի. ոդի առաջին քառորդ:

¶. Սուրբաթեան երկու մեծագիր ընդարձակ հատորներու մէջ ծաղկապատ հատուածներ ամփոփեր է չափածոյ ու արձակ, արևելահայ գրականութիւնէն, սկսեալ Արքվեհանէն մինչէն մեր օրերը, իւրաքանչիւր հօդինակի վրայ գննելով կենազրական ծանօթութիւններ և ֆենադատութիւններ ընդհանրապես համաստ. Խոկ շատ քիչերու վրայ ալ մասնական գրական հակիմ ուսումնախորութիւններ՝ ուրիշներէ կատարուած Գիրքը Նպաստակ ունի ծանօթացնել արևելահայ գրողները անոնց՝ որ չեն կրնար այդ հօդինականերուն ամբողջական զորդը կարդաւ: Սուրբաթեան և ընկերները նախապաշտուածվ է որ կ'ուսումնասիրնեն ու կը զատեն արևելահայ գրողները. եթէ այս զործին մէջ գրական-գեղեցկագիտական դատաստանը ըլորորպին չէ անտեսուած, բայց չափազանց հարեանցի ու կողմանակ եղած է. իրենք գրական ոնէ զործի մէջ կը բուօքարկեն ու կը քննեն հասարակական և ընկերային կարգերը դասակարգային արտայայտութիւնները, և եթէ ասոնք իրենց ըմբռումին ու գաղափարականին հակառակ ըլլան, կը բնոնաւորն լուսանքի և նախատինքի բացաւարութիւններով իրը գրական մակդիրներով: Այսուհետ գրականութիւնը Սուրբաթանակի և ընկերներուն համար անկան նիւթ մը չի կազմեր մարդկային մաքի զործունէութեան մէջ, այլ ոնկերային գիտելիքներու մէկ մասնակիւղը. Եւ աւեաբր հոն փնտուելու է ոչ թէ զենեցկին արտայայտութիւնը, գրական վարկը, այլ Եւրինակին գաղափարաները ընկերութեան կազմին և կեանքին նկատմամբ, դասակարգային պայքարաներու մասին:

ինծի կը թուի թէ Սուրբաթեան իր այս
սկզբունքով և ըմբռնում հիմնավին սխալեր է
այս երկնատոր աշխատութիւնը յօրինելով։ Գրա-
պանութիւն, արուեստ, առանձին նախակ և
առարկայ մ'ունին, այսինքն գեղեցիկն և անոր
սրտայայտութիւնը. գրական ոնէ գործ կը գա-
տոի իբր գրական գործ, գեղեցիկը արտայայ-
տելուն մէջ ունեցած յաջողութեան համեմատ;
Գեղեցիկն ըմբռնումը զարերու մէջ և ժողովուրդ-
աերու համեմատ կրնայ փոխոխութիւններ կրել.
այս գեղեցիկը փոխանակի հասարակական կար- ու
իք, դասակարգային խնդիրներու հետ, ամենա-
ուժ անեղութիւնն է կատարուած մարդկային
խոհին պէտք ։ Խամանն ուղարկեած է այս գործը ան-
դասակարգային խնդիրներու հետ, ամենա-
ուժ անեղութիւնն է կատարուած մարդկային
խոհին պէտք ։

սիրուին միանգամայն հեղինակին մէջ գոյացած զաղաքարներն և դրութիւնը ընկերութեան կազմին, իմաստասիրութեան և ուրիշ գիտելիքներու նկատմամբ. ասիկա սակայն հեղինակին մաքի պարունակութեան չափը ցոյց կու տայ և ոչ թէ գործին գրական արժէքը որ կրնայ անկից անկախ ըլլալւ ինչ կ'ըմբռնէ Սուրբաթեան պրոլիտար գրականութեամբ. բանուորը և գիւղացին իբր բանուոր և գիւղացի՝ կը գրեն ու գրականութիւն կ'ընեն թէ իբր մարդ, իբր գրական անձ, և Սուրբաթեան՝ իր դրութեան հնական անուու համար, գրական որոշ մը կը դատէ ոչ թէ յաշնու արտայատութեան գարին, այլ գործին բանուորութենէն կամ գիւղացիութենէն. Իրեն համար գրուեած մը արժէք ունի իբր գիւղի կամ գիւղացիի կենաքին ու աշխատանքին քայլ կը խօսի և կամ բանուորը կ'ըմբռնութենէ դրա ամգին սիրով ոչմ. այս պատճառու հեղինակներ կան որ իր համակրութիւնը չեն կրցած շահի բանուորներու վայ խօսած չըլլանուու համար, հետաքար անոնց գրական պատիւն ալ լուսած է: Փիշ մ'աւելի անկողմնակալութիւն և մարդակային արժանապատութեան զգացում Սուրբաթեանի գործին գրական գրոշմ և ոչ կուսակցական նկարագիր կ'ընծայէին:

Զարւ Խոսքն գալուն։ Ճանօր մեր ընթիրդող-
ներուն կը քերրուածներկն ումակի բարզմա-
նուրեամբ, վիրչերս յշու ընծայած է Satire
against the cruelties perpetrated on animals
by scientific impostors։ Զ. Գամենի փոխ-ճա-
խազանին է կենացանհեռուրեան դեմ համազ-
գային զեկերուրեան Ժբենի մասնաձիոյին,
և իր բանատութեական տաղանդը օժանդակու-
րիւն քերած է պաշտպանելոց կենացանհեռուն
կեանքի իրաւունքը, ասանց սակայն ժայրայե-
ղորեան դիմելու Քերրուածը խօսակցուրեան
ձևն ունի և ուր մարդայայն հոգին վեհանձն
կը լաման։ յսնամքանից կնացանհեռուն վրաց.
անջունու կենացանհեռուն այ մեկ տարրը կը կազ-
մեն «Գլուզգլուրեան Յաղարանական», հետեւա-
րա այդ խասակետով այ պէտք են կատարեան
մեալ, յանձնարկու համար այդ յաղարանակին
տարովուուն։

2. 4. 8.

